

## ԲԱՌԱՐԱՆ

### ԳՈՀԱՐ - ՔԱՐԵՐՈՒԻ

ՆԵՐԱԾԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Անյիշատակ ժամանակներէ ի վեր մարդիկ հետաքրքրուած են թանկարժէք քարերով։ Նոյնիսկ հնագոյն դարերուն, երբ դեռ չէր մշակուած ոսկերչական քարերու այլազան տեսակներու յղկման եւ ձեւաւորման գիտարուեստը, անոնք օգտագործուած են իրենց նախնական վիճակին մէջ, շարուած դերձաններու վրայ՝ որպէս մանեակներ, ապարանջաններ եւ ա'յլ զարդեր։

Ինչպէս այլուր, Հայաստանի մէջ եւս պեղումներէ յայտնաբերուած են նոյնօրինակ իրեր, որոչ չափով յղկուած կամ ոչ, երբեմն նոյնիսկ ծակուած, միայն իրենց յայտնի նախնական միջոցներով։

Թանկարժէք քարերու գեղեցկութեան եւ զանազան յատկութիւններու ուսումնասիրութիւնը նորութիւն մը չէ։ Ք. Ե. առաջին դարուն ծովակալ Պլինիոս Ներքը (Pline l'ancien) իր «Բնական պատմութիւն» (Histoire naturelle) աշխատութեան մէջ կը նկարագրէ մեզի ծանօթ թանկարժէք քարերու մեծամասնութիւնը։ Վերոյիշեալ քարերը ա'յնքան տպաւորած են Վերածննդեան ժամանակաշրջանի բանաստեղծներէն Ռեմի Պելլեօն (Remi Belleau), որ գրած է բանաստեղծութիւններու հաւաքածոյ մը, ուր իր հիացումը կ'արտայայտէ անոնց շողշողուն եւ բոցարձակ փայլին, ինչպէս նաեւ գոյներու այլազանութեան մասին։

Մարդիկ, դարերու տեւողութեան ընթացքին յաջողած են կենդանական եւ բուսական աշխարհի գաղտնիքներուն թափանցել, սակայն թանկագին քարերուն դիմաց, որոնք գրաւիչ

արտադրութիւններն են հանքային աշխարհին, մարդ էակը ինք-զինք կը գտնէ գաղտնարանի մը դիմաց:

Այս հանքային նիվերու կազմաւորման խորհրդաւոր ընթացքը եւ կատարելութիւնը զարմանք կը պարտադրեն մեզի: Զարմանալի չէ որ նախապատմական օրերէն սկսեալ՝ մարդիկ ծովեղերեայ աւազներուն մէջէն գունաւոր խիճեր հաւաքած են, որոնք իրենց փայլը ստացած են ալիքներու հետ երկարատեւ հպումէն: Իսկ մարդկային կենցաղագիտութեան որոշ զարգացումէն յետոյ, տղամարդիկ սկսած են աւելի կատարելագործուած եւ գիտարուեստով պատրաստուած մանեակներ եւ այլ զարդեր գործածել իգական սեռին համակրանքը եւ հիացումը ապահովելու համար, մինչեւ որ աստիճանաբար՝ այդ սովորութիւնը փոխանցուած է Եւայի դուստրերուն: Մարդոց վերոյիշեալ սովորութեան մասին կը վկայեն դրամներու վրայ քանդակուած Տիգրան Բ.ի ականջի վրայի գնդակաձեւ օղը, ինչպէս նաեւ Արտաւազդ Բ.ի կախուած օղերը եւ մարգարտանման ձեւաշարք մանեակը: Նոյն սովորութիւնը ունէին նաեւ աւելի հին դարերու Եգիպտոսի փարաւունները, որոնց գործածած գոհարները առատօրէն զարդարուած էին պերոզակներով (targeoise) եւ բուստերով (corail):

Նախաքրիստոնէական դարերուն, թանկարժէք քարեր կը մատուցուէին հեթանոսական կրօնի չաստուածներուն: Հինդերորդ դարուն Ս. Հերոնիմոս (St. Jérôme) այն կարծիքը յայտնեց, որ որոշ կապեր կային Երուսաղէմի քահանայապետի լանջանոցին տասներկու քարերուն, տարուան տասներկու ամիսներուն եւ կենդանակամարի (zodiaque) տասներկու նշաններուն միջեւ:

Աշխատութեանս մէջ ներառնուած են նաեւ է. դարու մեծագոյն հայ գիտնական՝ Անանիա Շիրակացիի թուած 33 քարերը: Որոշ կրկնութիւններով հանդերձ՝ Շիրակացիի աշխատութեան այդ մէկ էլլ ճշգրիտ պատկերը ցոյց կու տայ ժամանակի ակնագիտութեան մակարդակին՝ Հայաստանի մէջ: Նկատի ունենալով որ դարերու ընթացքին, որոշ թանկարժէք եւ կիսաթանկարժէք քարերու անունները, զանազան երկրներու մէջ, պայմաններու բերումով փոփոխութիւններ կրած են, անհրաժեշտ նկատեցինք լուսաբանել, ներկայիս գործածուած անուններուն հետ՝ հնարաւոր չափով յիշատակելով նաեւ անցեալի անունները:

Ներկայիս, թանկարժէք քարերը կ'ընդունուին որպէս դրամագլուխ կազմող նիվեր: Թանկարժէք նկատուելու համար, հանքային քար մը պէտք է ունենայ երեք գլխաւոր յատկու-

թիւններ՝ գեղեցկութիւն, հազուագիւտութիւն եւ երկարակեցութիւն, իրենց մանրամասնութիւններով:

## ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐՈՒԻ ՈԳԻՆ

Գեղեցիկի զգացումը սկզբնական արտայայտութիւն մըն է, որուն մարդ է ակը կը գիտակցի գեղագիտական լուսաւորման որոշ պահերուն: Արարչագործութեան կամ մարդու արտազրած ո'րեւէ գործի գեղեցկութիւնը, մեր մէջ կ'արթնցնէ հանգստութեան եւ հոգեզմայլ հիացումի զգացում մը: Անբացատրելի յանկարծական զգացում մըն է, որ բառերով ճշտիւ բացատրելը գրեթէ անկարելի է: Գեղեցկութիւնը կը հրճուեցնէ աչքը եւ հոգին, կը թեւաւորէ միտքը եւ ուր կանգ կ'առնէ պաղ տրամաբանութիւնը: Ճշգրիտ գիտութիւնները դեռ չեն ներթափանցած գեղեցիկի զգացումէն ներս:

Թանկարժէք քարերու գեղեցկութիւնը ունի այլազան կերպարանքներ՝ յստակ եւ թափանցիկ տեսքը աղամանդին, յակինթին շքեղ, կարմրատեսիլ եւ պերճաշուք վայելչութիւնը, շափիւղայի եւ զմրուխտին գրաւիչ յստակութիւնը եւ ծովագոյն զմրուխտի (beryl) հրապուրիչ պայծառութիւնը, նաև հանգըստաւէտ եւ նուազուն կերպարանքը բազմատեսակ մոխրաքարին (tourmaline): Նշենք նաև կատուակնի (oeil de chat) խորհրդաւոր լուսաշողութիւնը, աստղագարդ կիսաթափանցիկ զանազան քարերու՝ յակինթին (star ruby) եւ շափիւղայի (star sapphire) հէքեաթային տեսքը, արեւակնի (opal) ծիածանումը եւ քմայքային գծագրութիւնները զանազան այլատեսակ քարերու մէջ:

Գեղեցկութեան վերոյիշեալ գրաւիչ արտայայտութիւններուն մէջ պլիսաւորն է լոյսին դերը: Թէեւ թանկարժէք քարերու ֆիզիքական բնութիւնը մեզի յայտնի է, սակայն անոնք մեզի համար խորհրդաւոր գաղտնարաններ են:

Ազնիւ քարերուն մէջ ամէնէն բարձր գնահատուածը աղամանդն է եւ ունի ամէնէն աւելի շատ լոյսի յատկութիւնները: Անգոյն վիճակին մէջ անժիստելիօրէն գերազանց, աղամանդը աւելի կը մօտենայ իտէալական գեղեցկութեան, երբ երբեմն գունաւոր է՝ բաց կապոյտ, դեղձանիկի գոյն դեղին (jaune canari) կամ վարդագոյն: Հասարակ դեղինը եւ բաց սրճագոյնը միշտ աւելի աժան գնահատուած են:

Աղամանդի ճառագայթող գեղեցկութիւնը կը կայանայ իր շողշողուն փայլին մէջ, բեկրեկիչ (refringent) ոյժի, գունարձակ

ցայտունութեան եւ հրաճաճանչ փայլատակումին մէջ: Այս ներդործութիւնները բնականօրէն աւելի դիւրին է զգալ անգոյն աղամանդներուն վրայ: Վերոյիշեալ չողարձակումները արդիւնք են ակնահատութեան (lapidaire) միջոցով ստեղծուած երեսներու (facette) միջոցով լոյսի ներթափանցման:

## ԳՈՒՆՍԻՈՐ ՔԱՐԵՐՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ

Գոյնը բնութեան բերկրանքն է, ինչպէս աղը՝ ուտելիքներու: Զմրան միօրինակութենէն յետոյ մեր աչքերը կը հրճուին գարնանային պայծառ գոյներու առատութեամբ: Գոյները մեզի կը ներչնչեն ուրախութիւն եւ լաւ տրամադրութիւն: Թանկարժէք կամ կիսաթանկարժէք քարերու հանդէպ սէրը կը յառաջանայ անոնց հարուստ գոյներէն:

Մարդկային ընկալումները կը պատկանին, ամէնէն առաջ, տեսանելի աշխարհին՝ այսինքն լոյսին եւ գոյներուն: Անոնք մեզի կը թելազրեն ամուր խարսխուած իրապաշտութեան զգացումը, որ մեզ կը մղէ առաջադրուած հարցերուն մօտենալու հաւատքով: Այստեղ կը գործէ չօշափելի պատրանքը: Լոյսը եւ գոյները ոչ միայն մարդուս գեղագիտական հաճոյք կը պատճառեն, այլեւ կը բաւարարեն հիմնական կարիք մը, ապահովելով երեւակայութեան անհրաժեշտ թոփչք մը եւ յաճախ ստեղծագործական նուաճումներ: Պատահական չէ որ ամէնէն ազնիւերեք թանկարժէք գունաւոր քարերը՝ յակինթը, շափիւղան եւ զմրուկատ ամենահաճելի եւ օգտակարներն են: Գունաւոր քարի մը գրաւչական ոյժը մեծ է եւ մենք, անոնց տեսքէն թելազրուած, մեր երեւակայութեան աչքերով, չափիւղայի կապոյտին մէջ կը տեսնենք անորոշ եւ երազային բնանկարներ, յակինթին կարմիրին մէջ լոյսի պայթումներ եւ բռնկող կրակներ, ինչպէս նաև՝ ջրվէժներ, ալեծուփի ծովեր եւ խաղաղ պարտէզներ զմրուկատի թափանցիկ կանանչին մէջ:

Կիսաթանկարժէք քարերէն ուշագրաւ է լազուլիթը (lapis lazuli), որուն գրաւիչ կապոյտին վրայ կ'արտացոլան դեղնագոյն եւ մետաղային փայլով պատահական ձեւերը, որոնք կը յիշեցնեն աստղազարդ երկինքը: Արեւմուտքի մէջ լազուլիթը կը կոչուի Armenianite կամ Argentine (հայքար): Արեւակնը (opal) ուրախ հտափիտի (arlequin) մը տպաւորութիւնը կը թողու, եւ այսպէս շարունակաբար ամէն կիսաթանկարժէք քար ունի առանձնայատկութիւններ եւ որոնց տեսքը մեզի կը յիշեցնէ մեր կեանքէն դրուագ մը: Արդեօք մարդուն մտահաճոյքը (fantaisie)

պիտի չաղքատնա՞ր գոյներու բացակայութենէն, քանի որ անոնց առկայութիւնը երեւակայութեան թոփչք պատճառող աղդակ մըն է:

## ԳՈՅՆԻՆ ԾԱԳՈՒՄԸ

Ակնագիտութեան ամէնէն գրաւիչ էջերէն մէկը կը կազմէ գոյներուն ծագումը, քանի որ կապուած է տեսողական, քիմիագիտական եւ ժամանակակից հիւլէագիտական տեսութիւններու հետ: Մասնագէտներ հանքաքարերէն կը զանազանեն անոնք՝ որ ունին յատուկ, իրենց սեփական գոյները (idiochromatique) եւ անոնք՝ որ իրենց գոյները կը ստանան այլասեռ տարրերէ (allo-chromathique): Սեփական գոյն ունեցող հանքանիւթերու գունատու տարրերը մաս կը կազմեն հանքանիւթին: Անոնք քարին մաս կազմող յարակից (inhérent) եւ կազմիչ (constituant) նիւթերն են: Այս քարերը, օրինակ՝ ձիթաքարը (péridot), դահանակը (malachite) եւ փերուզակը միագոյն են, զգալիորէն նոյն, եթէ զանոնք նկատի ունենանք առանց գունատու տարրերուն:

Սեփական գոյն ունեցող հանքանիւթերու գուտ քիմիական բաղադրութիւնը անգոյն է: Անոնց գոյները կը յառաջանան ութը քիմիական տարրերէ, որոնք յատկանչուած են հիւլէական անկանոն կառոյցով, որոնք իրենց պատահական ներկայութեամբ կը քրքրեն գոյներու զարմանալի երեւոյթը: Վերոյիշեալ տարրերն են՝ տիտանը (titan), քրոմը (chrome), երկաթը (fer), նիքելը (nickel), վանատիոնը (vanadium), արջնաքարը (manganèse), գոպալտը (cobalt) եւ պղինձը (cuvire): Այս օտար մարմինները կը վարակեն հանքանիւթը կաշկանդուած չոգիներու նման, որոնք կրնան յայտնուիլ միայն լուսապատկերացոյցի (spectroscopic) միջոցով: Անոնք կը կազմեն միայն 1-էն 5% քարի ընդհանուր կշիռոքին: Վերոյիշեալ փոքր տոկոսով գունատու նիւթերը կը վերափոխեն անարժեք նիւթերը՝ արժէքաւոր քարերու: Այսպէս կը կազմուին արժէքաւոր քարերու մեծամասնութիւնը: Նոյն գունատու նիւթը կրնայ արտադրել այլազան գոյներ՝ համաձայն հիւրընկալ նիւթի կառոյցին: Այսպէս, քրոմը կարմիր գոյն կը ներարկէ յակինթին (rubis) եւ սուտակին (spinelle, այլ տեսակի յակինթ): Կանանչ գոյն՝ զմրուկստին:

Վերոյիշեալ օտար տարրերու բնական ներմուծումը հիւրընկալ-բիւրեղի մէջ (cristal) կը քրքրէ ելեկտրական-մագնիսական դաշտեր: Լոյսի զօրեղ հոսանք մը, մտնելով գունաւոր քարին մէջ կը ներգրաւուի վերոյիշեալ գունատու նախատարրերուն

(ոյօս) մէջ: Այսպէս կը ստեղծուի ընտրովի (séléctive) ներծծում մը եւ քարերէն կ'արտացոլան գոյներու այն խառնուրդները որոնք ներծծուած չեն: Օրինակ՝ յակինթի մէջ, լոյսի բոլոր կանանչը եւ կապոյտի մեծ մասը կը ներծծուին (absorber), եւ այս ձեւով կ'արտացոլան կարմիրի, նարնջագոյնի, դեղինի եւ շատ քիչ կապոյտի ճառագայթներ: Այս խառնուրդը կ'արտադրէ շքեղափայլ կարմիրը (carmin), որ հաւանաբար հայոց աւանդական կարմիրին նման է:

## ԶԱՐՄԱՆԱԼԻ ՔԱՐԵՐՈՒԻ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ

Յափշտակուած բիւրեղանման գեղեցկութեամբը եւ այլազանութեամբը թանկարժէք քարերու գոյներուն, անտեղեակ անձը պիտի հիանայ եւ զարմանայ որոշ քարերու, օրինակ՝ կատուակնի (oeil de chat), աստղադրոշմ քարերու (pierres étoilée), լուսակնի (pierre de lune), արեւակնի (opale) եւ ուրիշ քարերու թողած մեծ տպաւորութեան վրայ: Այս քարերու լուսաւոր երեւոյթները չեն հիացներ ամէնքը, բայց կը գնահատուին սիրողներէն (amateurs) իրենց արտասովոր գեղեցկութեան համար:

Ակներու խորհրդագպացութիւնը (mystique), որ խորհրդաւոր եւ դժուարըմբոնելի հաղորդակցութեան մէջ կը դնէ մեզ քարերու գնահատման հարցին հետ, ինչպէս նաեւ աւելորդապաշտական հաւատքը անոնց գործած հրաշալիքներու եւ բուժիչ յատկութիւններու հանդէպ, ոչ մէկ տեղ աւելի նպաստաւոր հող գտած են, քան այն այլայլեցուցիչ երեւոյթներուն մէջ, որոնք ամբողջութեամբ գաղտնիք են ոչ-հաղորդակից անձերու համար: Իրականութեան մէջ վերոյիշեալ «գաղտնիք»ներու արմատները կը գտնուին քարին մէջ, ուր լոյսի որոշ տեսողական (optique) յատկութիւններ կ'արտայայտուին քարի կառուցային (structural) առանձնայատկութիւններուն մէջ:

## ՊԱՃՈՒՃԱՆՔԻ ՔԱՐԵՐՈՒԻՆ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ

Պաճուճանք բառը ֆրանսերէն parureին մօտաւոր թարգմանութիւնն է: Parure բառը կը գործածուի այն պարագային, երբ անձ մը (ընդհանրապէս կանայք) միաժամանակ կը գործածէ ուկերչական իրերու բազմաթիւ տեսակները՝ մատանի, ապարանջան, մանեակ, վարսակալ, օղեր, եւայլն. բոլորը նոյն ոճով եւ հնարաւոր չափով նոյն գոյնի մետաղով եւ նոյն տեսակի քարերով պատրաստուած:

Պաճուճանքի եւ զարդարանքի անթափանց քարերու գեղեցկութիւնը առանձնայատուկ է, քանի որ անիկա կ'արտայայտուկ առանց թափանցկութեան, փայլի կամ բոցկուռումի օգնութեան։ Այս ժողովրդականութիւնը, որ կը վայելեն թափանցիկ թանկարժէք քարերը՝ կը բացատրուի իրենց վայելուչ ճառագայթումով կամ լուսաւոր ներգործութեամբ, մինչդեռ պաճուճանքի (paragene) քարերը կը կախարդեն իրենց շնորհալիութեամբ եւ ներսէն երեւցող չնաշխարհիկ եւ արտասովոր ճեւերու գծագրութեամբ։

Պաճուճանքի քարերու պատահական ներքին բնական ձեւերը կ'արտայայտուին որոշ ամպանման կառոյցով, որոնք երբեմն յստակօրէն տեսանելի են - մանաւանդ ակաթի մէջ։ Անոնք հանքային ներթափանցումներ են, որոնք տարերայնօրէն կը կազմուին զիրենք ընկալող քարին մէջ։ Երկաթի կամ մանկանէզի (manganèse) խառնուրդները կը ներթափանցեն քարի մանրադիտական (microscopique) ճեղքուածքներուն մէջ եւ ժամանակի ընթացքին կը բիւրեղանան։ Այս ներթափանցումներու կազմած պատահական ձեւերը կրնան յիշեցնել տերեւներ, միջատներ կամ մեզի յայտնի ձեւեր, որոնք երբեմն սկրող անձին (amateur) համար զգացականէն անդին՝ նիւթական արժէք կը ստանան։ Հիացած դիտողը անոնց մէջ կը տեսնէ միշտ իրարմէտ տարեր նոր եւ հրաշալի ձեւեր, որոնք իր մտքի սլացքին մէջ հրաշալիքներու կը վերածուին։ Այստեղ «պատահական նկարիչը»՝ բնութիւնը, իր քմահաճ ստեղծագործութիւններով, բերողակի, ակաթի եւ այլ գունաւոր անթափանց (opaque) քարերու մէջ կը «նկարէ» իր քմահաճ ձեւերը, որոնք երբեք մեր ցանկութիւններուն պիտի չենթարկուէին, այլ միայն բնութեան քմահաճ «կարգադրութիւններուն»։

## ԱԶՆՈՒԱԿԱՆ ՀԱԶՈՒԱԳԻՒՏՈՒԹԻՒՆ

Հազուագիւտութեան որոնումը մարդիկ կ'առաջնորդէ դէպի երկրի խորութիւնները, այնտեղ՝ ուր անյիշատակ ժամանակ-ներէ ի վեր կազմաւորուած են թանկագին քարերը, բնութեան ոյժերու աշխատանքով։ Բնութեան խորութիւններուն մէջ կ'իրագործուին անոնց գեղեցկութիւնը, հազուագիւտութիւնը եւ երկարակեցութիւնը։ Ուշագրաւ է այն՝ որ բոլոր թանկարժէք քարերը, որոնք գեղեցիկ եւ գրաւիչ են, կազմուած են ամենահասարակ նիւթերէ, օրինակ՝ ածուխ, ալիւմին, սիլիկիոն (silicium), ժանդ (oxyde), կալիճ, եւայն։ Թէեւ վերոյիշեալ

նիւթերը շատ տարածուած են բնութեան մէջ, սակայն ազնիւ քարերը հազուագիւտ են: Որոշ քարերու հազուագիւտութիւնը, որոնց կազմութիւնը պարզ է, իրենց գոյութիւնը կը պարտին հազուագիւտ գունատու նիւթերու, օրինակ քրոմը՝ աղեքսանդրակնի (alexandrite), յակինթի եւ զմրուստի մէջ: Աւելի քարդ կառոյցով քարերու հազուագիւտութիւնը կը բացատրուի առկայութեամբը քիչ տարածուած կազմող նիւթի մը, ինչպէս ֆլիւորը (fluor), տպագիոնի (topaze) մէջ եւ պոռի (boré) ներկայութիւնը տըրմալոնի (tourmaline) մէջ:

Վերոյիշեալ կազմաւորումներու մէջ մեծ դեր կը կատարէ պատահականութիւնը, քանի որ նախանիւթի եւ գունատու նիւթի հարեւանութիւնն է որ պատեհութիւն կը ստեղծէ երկուքի միացումին: Եթէ ըլլար պատահական մօտիկութիւնը, անոնք յաւիտենապէս պիտի մնային իրարմէ անջատ նիւթեր, մինչեւ որ բնութեան մէջ պատահէր տեղաշարժ մը, որ միացնելով կամ մօտեցնելով նախանիւթը եւ գունատու նիւթը, դարերու ընթացքին առաջացնէր թանկարժէք քարը: Բնութեան քմահաճոյքը այն մեծագոյն ազդակն է, որ միանալով ժամանակին՝ կը ստեղծէ գունաւոր եւ գեղեցիկ քարերը:

## ԹԱՆԿԱՐԺԷՔ ՔԱՐԵՐՈՒ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹԻՒՆԸ

Թանկարժէք քարերու հեռաւոր անցեալը եւ ծնունդը հողի ընդերքէն՝ հմայիչ է: Մեր կարճատեւ կեանքի վախճանէն երկար ժամանակ յետոյ՝ անոնք դեռ ներկայ պիտի ըլլան եւ իրենց փայլն ու ճաճանչը պիտի հրճուեցնեն դալիք սերունդները: Մարդ էակը դեռ չէ գտած միջոցը չմոռցուելու ապագայ սերունդներու կողմէ եւ թանկագին քարերու մէջ կը տեսնէ երկարակեցութեան խորհրդանիշը, վերապրելու համար յաջորդ սերունդներու յիշողութեան մէջ: Մանաւանդ փիզիքական անէացումէ յետոյ՝ յիշուիլ անժխտելի գեղեցկութեան մը միջոցով:

Այնքան ցանկալի յատկութիւնը կը յառաջանայ քիւրեղացած դիմացկունութենէն, կարծրութենէն եւ քիմիական նիւթերու դէմ դիմացրութենէն, ինչպէս նաեւ գոյնի վրայ լոյսին թողած ազդեցութենէն: Այսպէս թանկարժէք քարերը կը պաշտպանուին արտաքին ազդակներէ, որոնք պիտի կարենային փոխել իրենց փայլը, գոյնը կամ ձեւը, եթէ անոնք կազմուած չըլլային վերոյիշեալ յատկութիւնները: Կարծրութիւնն է որ կը պահպանէ

թանկագին քարերը արտաքին վտանգներէ, ինչպէս ճեղքուածքներ, վէրքեր կամ փոռութիւններ:

Հանքագիտ (minéralogiste) Ֆրետերիք Մոհս (Frederic Mohs) 1812ին հաստատեց աստիճանաշափ մը, որ իր անունը կը կրէ եւ որուն չափերը՝ մէկէն տասը, կը ճշտէն հանքանիւթի (քարերու) կարծրութիւնը, ամենակաղուղէն մինչեւ ամենակարծրը: Վերոյիշեալ տախտակը հետեւեալն է՝ 1.- Կայծքարային քար (թալք, talc), 2.- գաճաքար (gypse), 3.- կրաքար (calcite), 4.- ծորաքար (fluorine), 5.- ապատիտ կամ փոսփորաքար (apatite), 6.- ուղղաքար (orthose), 7.- քուարծ (quartz), 8.- տպազիոն (topaze), 9.- քորինդ (corindon), 10.- աղամանդ (diamant):

Կարծրութիւնը յարաբերութեան մէջ է քիմիական բաղադրութեան հետ եւ ուղղակիօրէն կախում ունի հիւշական կարգի հետ, որ կը ճշտէ յարակցական (cohesion) ոյժերը: Աղամանդին մէջ ածխային հիւշէներու ձգողական ոյժը եւ անոնց համախմբումը (concentration) արտակարգորէն գորաւոր է եւ այս երեւոյթը կը բացատրէ բարձր ցոլացումը (refringence) եւ անհաւասար կարծրութիւնը:

Դարերու փորձառութեան արդիւնք է կարծր քարերու ձեւաւումը եւ տաշուածքի դժուար գիտարուեսալ (technique): Այս դժուարին աշխատանքի արդիւնք է խճանման ձեւերով հանքային հանածոներու թաքուն գեղեցկութեան յայտնաբերումը՝ ձեւաւորման եւ վերջնական յղկման միջոցով:

Գունաւոր բոլոր քարերու ձեւաւորման արուեստը արդիւնք է մեծ փորձառութեան եւ ուժեղ պատասխանատուութեան զգացումի, քանի որ այդ աշխատանքը կը բարելաւէ եւ աւելի կ'արժէքաւորէ արդէն թանկարժէք նիւթ մը: Անտաշ քարերու մեծամասնութիւնը պահանջի համաձայն բաժնել պէտք է աւելի յարմար ձեւերով մասերու, իրենց նախնական ձեւերու կոպտութեան եւ տաշելու անյարմարութեան պատճառով: Սոյն աշխատանքը կը կատարուի կլոր, անիւի նման սղոցի մը միջոցով, որուն չուրջ կը հաւաքուի աղամանդի յղկման ընթացքին յառաջացած աղամանդի փոշին: Անցեալին, երբ վերոյիշեալ ելեկտրական կլոր սղոցները դեռ գոյութիւն չունէին, ակնահատ վարպետները (lapidaire) անտաշ աղամանդը կը դնէին երկու յարմար երկաթներու միջեւ եւ մուլճի հարուածով որոշ չափով կը յաշողէին ձեւաւոր մէկէ աւելի մասերու բաժնել աղամանդը: Անշուշտ այս միջոցով կտրելու եւ տաշելու ընթացքին քարը իր նախնական կլիոք 60% կը կորսնցնէր, իսկ ներկայիս աւելի կատարելագործած գործիքներով, աղամանդը կը կորսնցնէ իր նախնական կլիոքին 40%ը:

Երկրորդ գործողութիւնը կը կայանայ քարի ընդհանուր ձեւաւորման մէջ, երբ, համաձայն ակնահատի մտադրած ձեւին՝ կլոր, ձուաձեւ, քառանկիւն եւ այլն, կը գործածուի ածխակորունդէ (carborundum) յեսանիւ (meule) :

Ի վերջոյ, ձեւաւորուած քարը (աղամանդ) կ'ամրացուի, կիւի (mastic) միջոցով, յենարան գործիքի մը վրայ, որուն միւս ծայրը, սուր ձեւով, կը մտցուի ծակեր ունեցող տախտակի մը վրայ, ուր կեղրոնի կլոր բացուածքին մէջ կը դառնայ վրան իւղով եւ աղամանդ փոշիով պատած պողպատեայ անիւ մը: Յաջորդ գործողութիւնը՝ ամենանուրբը, կը կատարուի վերոյիշեալ պողպատեայ անիւին վրայ, ուր քարը բռնող գործիքին ծայրը կը մտնէ տախտակին պահանջուած ծակին մէջ եւ տաշող անձը զայն կը պահէ յարմարագոյն դիրքի մէջ: Գործիքի հակումը զանազան երեսներուն համար կ'որոշուի ճշգրիտ ընտրութեամբը տախտակի վրայի անցքին, ուր պիտի տեղաւորուի գործիքը եւ այսպէս շարունակաբար քարի երկու կողմերուն վրայ, ստեղծելով այն բոլոր անհրաժեշտ երեսները, որոնք պիտի ապահովեն աղամանդի շողղողուն եւ բոցարձակ փայլը:

Գրեթէ նոյն կերպով կը ձեւաւորուին ու կը տաշուին յակինթը, շափիւղան, զմրուխտը եւ ա'յլ գունաւոր քարերը, որոնց վերջնական փայլեցումին համար նուազ աղամանդի փոշի կը սպառի, նկատի ունենալով որ անոնք աղամանդի չափ կարծր չեն:

## ԳՈՀԱՐՆԵՐՈՒ

### ԱՐԱՆՁՆԱՑԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒԻՆ ՄԱՍԻՆ

Կ'ուզեմ շեշտել որ ակ, քար եւ գոհար գրեթէ հոմանիշ բառեր են: Գոհար բառը առաջացած է սանսկրիտերէն ցօտրա բառէն, որմէ փոխառեալ է պահաւերէն ցօհար, պարսկերէն ցօհար բառը, որուն հետ սերտ առընչութիւն ունի հայերէն «գոհար» բառը, որ կը նշանակէ՝ ազնիւ քար, ակունք: (Հրաչեայ Աճառեան, Արմ. բառարան, հրտ. Ա.):

Հայ իրականութեան մէջ առաջին անգամն է որ գոհարներու (կամ թանկարժէք քարերու) մասին այսպիսի բառարան մը կը հրատարակուի եւ կը հաւատամ որ սոյն աշխատութիւնը մեծ բաց մը կը լրացնէ:

Ոսկերչական քարերը (կամ գոհարները) միշտ հմայած են մեզ իրենց գեղեցկութեամբ, գունագեղութեամբ եւ այլազանութեամբ, յաճախ թուչք տալով մեր երեւակայութեան: Անոնք

այնքան այլատեսակ են, որ յաճախ նոյն քարին տարբերակները ունին ա'յլ անուններ եւ դժուար է անոնց բոլորի մասին ճշգրիտ պատկերացում մը ունենալ:

Սոյն աշխատութեան մէջ տեղ պիտի գտնեն հարիւրէ աւելի ակներու (գոհարներ) մասին հնարաւորին չափ տեղեկութիւններ՝ լայն հասարակութեան եւ մանաւանդ հայ գոհարավաճառներու համար եւ ցոյց տալու կապը անցեալի եւ ներկայի հայ իրականութեան հետ, միշտ ձգտելով ցոյց տալ այն աղբիւրները, որոնք մեզի օգնած են կազմելու սոյն գործը:

Պիտի ուզէինք նաեւ գրել գոհարներու արժէքներուն մասին, սակայն այդ անհնարին է, քանի որ վերջին քսանամեակին ոսկիի եւ ա'յլ թանկարժէք մետաղներու գիներու տասնապատկումը խախտեց շուկայական բնականոն յարաբերութիւնները, արդէն անկայուն գոհարներու գիները դարձնելով անսանձահարելի: Յանձնարարելի է այս հանածոները ընդունիլ որպէս գեղարուեստի ծառայող նիւթեր, որոնք մարդկային հնարամտութեան եւ բնածին ճաշակի չնորհիւ կրնան դառնալ արուեստի գործեր:

Կ'արժէ այս առթիւ յիշել այն գործիքները որոնք միշտ ծառայած են գոհար-քարերու ձեւաւորման գործին: Անոնցմէ գլխաւորը յեսանաքարն է, որուն լաւագոյնները միշտ գտնուած են Յունաստանի մէջ: Այս գործին համար միշտ օգտագործուած է նաեւ ծովեզերեայ մարգարտանման կարծր աւազը՝ իրեր մաշեցնելու եւ յղկելու մեծ յատկութիւններով եւ աղամանդի փոշին՝ նուրբ երեսներու (facette) յղկման եւ փայլեցումին համար: Իրենց բոլոր բնական յատկութիւններուն հետ գոհար-քարերը (gemme) կը կարօտին մարդկային հնարամտութեան, ստանալու համար իրենց գեղեցկատեսիլ եւ դիւթիչ կերպարանքը:

## 1.- ԱԳԱՏ

ԱԳԱՏ կամ ԱԿԱԹ=յուն. Akhates, անդ. Agate, ֆր. Agate: Սովորական կիսաթանկարժէք գայլախազ (silica) հանքանիւթ, քաղկեդոնաքարի (calcedony) մէկ տեսակը, որ կը գտնուի զանազան գոյներով, յաճախ շրջապատուած քիչ թափանցիկ երիզներով (գծիկներ):

Համաձայն յոյն փիլիսոփայ Theophrastusի, այս քարը անուանուած էր Ագատէս (Achates) գետի անունով, որ կը գտնուի Միկլիս կղզիին մէջ, ուր առաջին անգամ յայտնաբերուած էր:

Ագատը հականապէս գաւարզ (quartz) մըն է եւ ունի այդ հանքանիւթի ֆիզիքական յատկութիւնները: Կը գտնուի բազմաթիւ երկիրներու մէջ: Ագատներու մեծամասնութիւնը կը յայտնաբերուի հրաբխային խոռոչներու կամ հին լաւաներու մէջ, ուր շերտերը կը յաջորդեն իրարու սեւ գորշ, կարմիր, սպիտակ եւ ա'յլ գոյներով, ստեղծելով գեղեցիկ այլազանութիւն մը: Այսպիսիները յաճախ կը կոչուին օնիքս (օպոք), իրենց համակեդրոն (concentric) շրջանակներով:

Ագատի ձեւաւորման արուեստի զլիսաւոր կեդրոնը այժմ կը գտնուի Գերմանիա, IDAR-OBERSTEINի շրջանին մէջ, ուր Պրազիլիայէն եւ Ռւրուկուայէն ներածուած Ագատները արուեստականօրէն կը գունաւորուին եւ անոնցմէ կը պատրաստուին գեղեցիկ դանակներու բռնակներ, փոքրիկ դեղագործական սանդեր (հաւաններ), ոսկերչական զարդեր եւ ա'յլ զարդ-առարկաներ: Գեղեցկագոյն ագատներէն կը ձեւաւորուին ոսկերչական այլազան ձեւերու քարեր:

Հին Եգիպտոսի մէջ ագատին կը վերագրէին հրաշագործ յատկութիւններ, որոշ հիւանդութիւններու բուժում, թշնամիներու վնասազերծում, փառք ու հարստութիւն:

Հրաբխային գեր-տաք ջուրերու մէջ ինկած ծառերու օրգանական նիւթերը, ժամանակի ընթացքին, աստիճանաբար կարծրանալով՝ ծառի կոճը կը վերածուի ագատի, պահպանելով իր ձեւը եւ դարերու ընթացքին կազմելով իր նոր գունաւորումը: Կան ագատի քսան տեսակներ: Ոսկերչական քաղկեդոնաքարի կանանչ գոյնի լաւագոյն տեսակը ոսկեպրասն է (chrysoprase), որ թանկարժէք քար կը նկատուի: Համաձայն Ֆ. Մոհս (F. Mohs) ագատի կարծրութիւնը 6,5 է:

Ֆ. Մոհսի թանկարժէք եւ կիսաթանկարժէք քարերու ցուցակին մէջ 8րդ տեղը կը գրաւէ ագատը:

Ա. Շիրակացին ագատի մասին կը գրէ թէ՝ «Ագատն առեւծատեսիլ (առիւծատեսիլ) բազմագոյն» է:

## 2.- ԱԴԱՄԱՆԴ

**ԱԴԱՄԱՆԴ** (լատ. Adamantis, անգլ. Diamond, ֆր. Diamant): Աղամանդը ունի շողզողուն գեղեցկութիւն եւ կայուն արժէք եւ այս պատճառով ամէնէն յայտնի թանկարժէք քարն է, միշտ գնահատուած եւ ցանկալի: Հանքային աշխարհի ամէնէն արտասովոր եւ հետաքրքրական ներկայացուցիչը, եղական եւ գրաւիչ, աղամանդը ամենաթանկարժէք քարն է եւ իր կարծրութիւնը զայն կը դարձնէ ճարտարարուեստի մէջ ամէնէն շատ օգտագործուած եւ երկարակենցաղ քարը: Անշուշտ անփայլ, անհաճոյ գոյնով եւ անճեղք աղամանդներն են որ կը ծառայեն ճարտարարուեստին, իսկ որակաւորները, իրենց աստիճանաւորումներով՝ ոսկերչութեան:

Թէեւ ոչ ոքի յայտնի է երկրի ընդերքի մէջ աղամանդի կազմութեան ընթացքը, սակայն գիտենք թէ անոր երկարակեցութիւնը անսահման է:

Աղամանդը խորհրդանիշն է շքեղութեան, զարդը թագերուն եւ նուիրական ու սրբազան իրերուն, երազը եւ զարդը իգական սեռին եւ խորհրդանիշը շքեղութեան ու գեղեցկութեան: Անիկան կ'ազդէ ինքնակալներու եւ արկածախնդիրներու ճակատագրին վրայ, ինչպէս նաեւ անհատներու եւ ընտանիքներու. կը լուսաւորէ ու մեզի կը յիշեցնէ տօնական առիթներ՝ ծնունդ, նշանտուք, ամուսնութիւն, զաւակներու ծնունդ եւ յոբելեաններ: Իր յստակափայլ լոյսը, հիանալի ներքին մաքրութիւնը, գրաւիչ ճաճանչը, փայլը եւ ծիրանի գօտիի այլազան գոյներու պատահական նշոյլները դարձուցած են թանկագին քարերուն թագաւորը:

Կարելի է հարց տալ թէ բնութեան մէջ ի՞նչպէս յառաջացած է այս ազնիւ քարը, ի՞նչպէս կազմուած է կամ ի՞նչպէս կը գտնուի եւ կը ձեւաւորուի:

Հին յոյները, որոնք հիացողներ էին աղամանդին, կը կոչէին «կարծրը» (adamas), անպարտելին: Յունարէն adamas բառէն է որ կը սեռի հայերէն աղամանդ բառը, ինչպէս նաեւ ֆրանսերէն diamant, անգլերէն diamond եւ ա'յլ լեզուներու նոյն քարը բնութագրող բառերը: Աղամանդը ծանօթ էր Հնդկաստանի մէջ Ք.Ա. 600 թուին, երբ կ'արտահանուէր գետակներու խիճերուն խառնուած: Կոլքոնտայի (Golconde) հանքերը կարեւորագոյններն էին Հնդկաստանի մէջ եւ դեռ շատ աւելի նուազ չափով կը շահագործուին: Փողովրդական լեզուով անոնք կը կոչուէին «հողի պտուղները»: Աղամանդը եւ ա'յլ արժէքաւոր քարերը կը շուկանուած կը պաքարի միաւորը կը կոչուի քարաթք (carat կամ ct.) եւ կրամի մէկ հինգերորդն է (1/5) կամ երկու

տասներորդ կրամ (2/10): Կը կարծուի թէ վերոյիշեալը կը սեռի արաբերէն «ալ-քարաթ» բառէն կամ յունարէն «քերարթիոն»էն:

Հոչակաւոր եւ բարձրորակ աղամանդներուն մեծամասնութիւնը արտահանուած են Հնդկաստանի ընդերքէն: Օրինակ, առասպելական Հոփ (Hope) կոչուած կապոյտ աղամանդը, 44,5 քարաթ կշիռքով, որ շատ հաւանաբար կապոյտ Տավեռնիէն է (Tavernier bleu) եւ 1668ին հասած է Լուղովիկոս ԺԴ.ի արքունիքը: Նոյն ժան Պաթիսթ Տավեռնիէն կը վկայէ որ ինք Լուղովիկոս ԺԴ.ին ծախած է մէկ միլիոնի (Փրանք?) թանկարժէք քարեր, որոնց մեծամասնութիւնը գնած էր հայ վաճառականներէ (հաւանաբար միջին արեւելքի մէջ):

Սոյն կապոյտ Տավեռնիէն (կամ Հօպը) գողցուած է Փրանսական յեղափոխութեան խառնակ տարիներու ընթացքին եւ վերատաշուած է անճանաչելի դարձնելու համար եւ վաճառուած է հարիւր տարի յետոյ՝ անզլիացի Հենրի Թոմաս Հոփին (H. T. Hope): Սոյնի ողիսականը վերջացած է 1958ին, երբ վերջին սեփականատէրը՝ Հարրի Վինսթըն (Harry Winston) աղամանդավաճառը, (New Yorkէն), զայն տրամադրեց Վաշինգտոնի Սմիթսոնեան հաստատութեան (թանգարան): Ուրիշ խոչոր աղամանդ մը՝ «Քոհ-ի-նուրը», եւս (Koh-i-noor), որ կը նշանակէ «Լոյսի լեռ», գտնուած է նոյնպէս Հնդկաստանի մէջ: Կ'ըսուի թէ իր նախնական վիճակին մէջ տուեալ աղամանդը կը կշռէր 700 քարաթ. Քոհ-ի-նուրի պատմութիւնը մեզի յայտնի է միայն ԺԴ. դարէն սկսեալ, երբ անհիկա կը պատկանէր Մալվայի մահարաճային: Դաւազրութիւններու միջոցով Քոհ-ի-նուրը կը սեփականացուի Մեծ Մոկոլ Կայսեր (Օրէնքզէպ?) կողմէ: Պարսկաստանի Նատիր Շահի եւ Մեծ Մոկոլի միջեւ ծագած պատերազմէն յետոյ, յաղթական Նատիր Շահը, հաշտութեան ճաշկերոյթի ընթացքին, նախապէս տեղեակ ըլլալով, գերիի մը միջոցով, որ Քոհ-ի-նուրը պահուած էր Մեծ Մոկոլի փաթթոցին մէջ, կ'առաջարկէ, որպէս բարեկամութեան խորհրդանիշ, իրենց փաթթոցները փոխանակել եւ այս միջոցով Քոհ-ի-նուրը կը դառնայ Նատիր Շահի սեփականութիւնը: Յետագային, այլազան միջոցներով, Քոհ-ի-նուրը կրկին կը հասնի Հնդկաստան եւ անզլիական յայտնի «Հնդկաստանի Ընկերութիւնը» զայն գնելով՝ կը նույրէ Վիքթորիա թագուհիին 1850 թուին: Անզլիոյ արքայական ընտանիքին սեփականութիւնը դառնալին յետոյ՝ աղամանդը կը վերադրուի եւ 38 օրուան դժուարին աշխատանքէ յետոյ 191 քարաթէն կը վերածուի 108,9 քարաթի: Իր կենդանութեան՝ աղամանդը կը զարդարէ Վիքթորիա թագուհիի կրծքասեղը, իսկ իր մահէն ետք՝ Կայսերական թագը:

Հնդիկ չաստուածուհի Սքի-Ռանկայի աչքը խոչոր աղամանդ մըն էր, որ յետազային կոչուեցաւ Օրլոֆ (Orloff) եւ կը կշռէր 200 քարաթ: Ասիկա գողցուած էր հարաւային Հնդկաստանի Միզորի տաճարէն (Mysore), ճգնաւորի ծպտումով ֆրանսացի զինուորի մը կողմէ: 1774ին, սոյն աղամանդը Ամստերտամի մէջ վաճառուեցաւ ոռու կոմս Ալեքսէյ Կրիկորեկի Օրլոֆին, որ զայն նուիրեց Մեծն Կատարինէ Բ. ցարուհիին: Այս քարը, արտակարգ մաքրութեամբ, ընդելուզուեցաւ ցարերու թագին վրայ: Այժմ, ոչ ոք գիտէ թէ ի՞նչ եղած է ճակատագիրը Օրլոֆ աղամանդին: Երբ 1965ին Քրեմլինի թանգարանը այցելութեանս ընթացքին ուզեցի տեսնել աղամանդակուռ թագը, խոժոռ նայ-ուածքներու հանդիպեցայ ոռու պաշտօնէութեան կողմէ:

Այս Օրլոֆ աղամանդին պատմութեան մէկ ա'յլ տարբերակը լսած եմ լաւատեղեակ անձերէ, որոնք ինծի պատմած են թէ հայ արկածախնդիր առեւտրական մը, երկրի լեզուն լաւ գիտնալուն պատճառով վերոյիշեալ տաճարին մէջ որպէս ծառայող կ'ընդունուի եւ կը յաջողի այդ աղամանդը գաղտնօրէն իւրացնել ու ահաւոր գժուարութիւններէ յետոյ հասնիլ Սուրբ Պետերսու պուրկ, ուր աղամանդը կը ծախէ Կոմս Օրլոֆին, որ իր կարգին զայն կը նուիրէ Կատարինէ Բ. ցարուհիին:

Հազարամեակներու ընթացքին շահագործուած հնդկական հանքերը ի վերջոյ սպառեցան: 1728ին, փորթուկալցի վաճառականներ սկսան Լիզպոնի մէջ վաճառել Պրազիլիայի առաջին աղամանդները: Վերոյիշեալ աղամանդները, որոնք դեռ 1721ին որպէս դրամանիշներ կը գործածուէին ոսկեհանքերը շահագործողներուն կողմէ, սկսած էին գնահատուիլ իրենց ճիշտ արժեքով, երբ հանքատէրերը անդրադարձած էին, որ որպէս դրամանիշ գործածուող այդ անտաշ աղամանդները շատ աւելի արժեքաւոր էին քան տաժանակիր աշխատանքով ձեռք բերուած ոսկիի կտորները:

Նոր յայտնագործումներու լոյսին տակ՝ սկսաւ անմիջական շահագործումը պրազիլիական գետակներու հուներուն եւ գտնուած աղամանդները անմիջապէս տարուեցան Լիզպոն: Սկզբնական շրջանին եւրոպացի առեւտրականները խուսափեցան այդ անտաշ աղամանդները գնելէ, առարկելով որ պրազիլիական աղամանդները չափազանց կարծր էին տաշելու համար: Առանց վարանելու, պրազիլիացի եւ փորթուկալցի առեւտրականները իրենց աղամանդները տեղափոխեցին Հնդկաստանի կանքները Կօայի (Goa) նաւահանգիստը, ուր աղամանդները ծախեցին հնդիկ առեւտրականներու, որոնց համբաւը շատ մեծ էր եւրոպայի մէջ: Հնդիկ վաճառականներու տարած

անտաշ աղամանդները սիրով ընդունուեցան Եւրոպայի մէջ, հաւանաբար նկատուելով որպէս Հնդկական արտադրութիւն։

Պրազիլիայի հոչակաւոր աղամանդներէն է «Հարաւային աստղ» (Etoile du Sud), որ կը կշռէր 260 քարաթ եւ ծախուեցաւ 1938ին Հարրի Վինսթընին։ Ան բաժնել տուաւ աղամանդը 29 մասերու եւ բոլորը տաշուեցան։ Իր նախնական վիճակին մէջ այդ աղամանդը ունէր բնական ճեղքուածներ, որոնք անկարելի կը դարձնէին քարի փայլուն եւ գեղեցիկ տաշուածքը։ Այս աղամանդը անուանուեցաւ Պրազիլիայի օրուան նախագահ Վարկասի անունով։

19րդ դարուն յայտնաբերուած Հարաւային Ափրիկէի հանքերը, հսկայական մղում տուին աղամանդի առեւտուրին։ Էրազմուս Սթեֆանուս Ճաքոպս (Erasmus Stephanus Jacobs) կոչուած պատանի աղարակապան մը պատահմամբ գտաւ աղամանդ մը, որ նկատուեցաւ իսկապէս առաջին ափրիկեան աղամանդը։ Այդ աղամանդը զգայացունց յայտնութիւն մը եղաւ մէկ տարի ետք Փարիզի համաշխարհային ցուցահանդէսի ընթացքին եւ մեծ խանդավառութիւն ստեղծեց ափրիկեան աղամանդներուն շուրջ, 1867ին։ 1869ին երիտասարդ հովիւ մը գտաւ 83,5 քարաթնոց աղամանդ մը Օրանժ (Orange) գետի մօտ, ստուերի մէջ ճգելով նախորդը։ Նորը կոչուեցաւ «Հարաւային Ափրիկէի աստղ»։ Անմիջապէս երկիրը ողողուեցաւ արկածախնդիր որոնողներով, որոնք սկսան խուզարկել երկրի կարմիր հողերը (laterite)։ Յետադային փորձառութիւնը զիշենք առաջնորդեց դէպի յարակից կապոյտ ժայռերը, ուր յաճախ անոնք իրենց կեանքերով վճարեցին, թաղուելով ժայռերու փլատակներուն տակ։ Այս դժոնակ կացութեան եւ անվերջ պայքարներուն վերջ տուաւ անգլիացի Սեսիլ Ռոտսը (Cecil Rodes), Ռոչիլտ (Rotchild) դրամատունէն փոխառութիւններով աստիճանաբար գնեց Տը Պիլըսի (De Beers) եւ Քիմպըլիի հանքերը։ 1888ին Ռոտս արձանագրել տուաւ Տը Պիլըս հաստատեալ Հանքերը (De Beers Consolidated Mines) առեւտրական մատեանին մէջ։ Այդ օրուընէ սկսեալ աղամանդի արտադրութիւնը եւ առեւտուրը ապահովագրուած են աւանդապահի (trust) կողմէ։ Հարաւային Ափրիկէի ամէնէն հարուստ հանքերը, ներկայիս, Տը Պիլըս, Քիմպըլի, Վեսելթըն, Տիկթոյթս փան եւ Պլումֆոնթէյն կոչուածներն են։ Ճակերսփոնթէյնի հանքը կը նկատուի բոլորի թագուհին, իսկ «փրիմէլը»ի մէջ՝ գտնուած է աշխարհի ամենամեծ աղամանդը՝ հսկայ Գիլինանը (Cullinan), որ նոր գտնուած ժամանակ կը կշռէր 3106 քարաթ եւ ճեւաւորուելու համար բաժնուած էր 9 մեծ եւ 96 աւելի փոքր կտորներու, տաշուելով աւելի յարմար եւ գեղեցիկ ճեւերով։

Երկրաբանական լուրջ եւ ճիշտ ծանօթութիւններով յայտնաբերուած առաջին հանքը Թանգանիայի Մվատնի (Mwadni) հանքն է, որ շատ հարուստ է պղնանքի աղամանդներով: Այդտեղին յայտնաբերուած է 54,5 քարաթնոց վարդագոյն աղամանդը 1947ին եւ թ. Վիլիամսոնի կողմէ (J. T. Williamson) նուիրուած է էլիզապէջթ Բ. թագուէհին: Շարունակաբար կը յայտնաբերուին նոր հանքեր, որոնցմէ ամենակարեւորն է Ֆինչ (Finch) հանքը՝ Քիմալբրիի մօտիկ:

Ռուսաստանի առաջին աղամանդի հանքերը յայտնաբերուած են 1949 թուին, կեդրոնական Սիպերիոյ տափաստաններուն մէջ, Եկնիսէյ եւ Լենա գետերուն միջեւ: 1954ին երիտասարդ հանքագէտ Լ. Փափակաեւան (L. Papagaeva), հետեւելով նոնաբարերու հետքերուն (կարկեհան, grenat) յայտնաբերեց աղամանդներու երակ մը, որ կոչեց Սարզինա (Sarzina): Ռուսական աղամանդները ընդհանրապէս դեղնագոյն են եւ անոնց մեծամասնութիւնը ճարտարարուեստի մեքենաներու կը ծառայեն, թէեւ յաճախ խոշոր են:

Աղամանդը ամենածանօթ եւ շատ ուսումնասիրուած քարն է: Անոր տեսակաբար կշիռը (խոտութիւնը) 3,52 է, նկատի ունենալով որ այն նիւթը՝ որմէ կազմուած է, այսինքն՝ ածուկը, թեթեւ կը կշռէ: Աղամանդի կազմաւորումը կը կատարուի մօտ 25 քիլոմետր երկրի խորութեան մէջ, 50.000 մինոլորտ (atmosphère) ճնշումի տակ,  $130^{\circ}\text{C}$  (սանթիկրատ) տաքութեամբ: Աներկրի անհասանելի խորութիւններէն դուրս կը նետուի հրաբխային լաւաններու միջոցով, որոնք յաճախ երկրի մակերեսին մի քանի հարիւր մետր խորութեան մէջ կը մնան եւ անսէն մի քանի հարիւր մետր խորութեան մէջ կը մնան եւ անհրաժեշտ է հողը կամ ժայռերու կտորները փորելով արտահանել, իսկ երբեմն հաւաքել գետակներու հուներու խիճերու հոսքին հետ:

Հանքերէն արտահանուած կամ գետակներու հուներէն խիճերու հետ հաւաքուած աղամանդները յաճախ բիւրեղաձեւ կամ ծերու հետ հաւաքուած աղամանդները յաճախ բիւրեղաձեւ կամ շատ անկանոն տեսք ունին: Անոնք (աղամանդները), ինչպէս շատ անկանոն տեսք ունին: Անոնք (աղամանդները), զմրուստները եւ որոշ այլ նաեւ յակինթները, շափիւղանները, զմրուստները եւ որոշ այլ քարեր, երկու կողմերը աղամանդի փոշիով պատուած նուրբ պողպատեայ սղոցներով պահանջուած չափերով կտրուելէ յետոյ՝ անոր ընդհանուր ձեւաւորում կը տրուի ածխակորունդէ (carburundum) յեսանիւի վրայ:

Ամենակերծինը երրորդ գործողութիւնն է, որ կը կայանայ երեսակներու (facettes) տաշումով, արագ դարձող պողպատեայ յղկուած անիւի վրայ քսուած իւղէ եւ փոշիացած աղամանդի միջոցով: Յաճախ կը պատահի, որ մէկ երեսակի յղկման համար

տասնեակ անգամներ վարպետին կողմէ ստուգուի՝ մինչեւ ստացուի պահանջուած տեսքը եւ փայլունութիւնը:

### 3.- ԱԴԱՄԱՆԴԱԿԵՐՊ

**ԱԴԱՄԱՆԴԱԿԵՐՊ=յուն.** demand, անգլ. demandoid, ֆր. demantoïde. Դեղնաւուն կամ զմրուխտի կանաչ կրածնային կամ երկաթախառն կարկեհան (սուտակ), հաւանաբար ամէնէն հոյակապ սուտակը իր բարձր ցրուումով (սփոռում) եւ լոյսի ու գոյնի բաժանումով։ Կը գտնուի այլազան գոյներով, որոնցմէ ամենագեղեցիկները դեղնաւուն, այսպէս կոչուած տպագիոնային (topazolite) կամ տպագիոնի նմանողութեամբ, եւ դեղնաւուն կանաչ կամ զմրուխտի գոյնովն է։ Կը կոչուի նաեւ Ուրալեան զմրուխտ։ Անիկա յաճախ կը շփոթուի ձիթաքարի (peridot), զմրուխտի (emerald), շիկաքարի (spinel), տուրմալինի (tourmaline) եւ իդոքրասի (idocrase) հետ։ Ասոր միւս տեսակներէն է Սեւաքար կամ Սեւ սուտակը, որ կը գտնուի ֆրանսայի, Խտալիոյ եւ Գերմանիոյ մէջ։ Կը գործածուի մասնաւորաբար սուգերու առթիւ։ Կայ նաեւ Տպագիոնակերպը (topazolite), կիտրոնային դեղին տեսակը (նման տպագիոնի), որմէ միայն փոքր բիւրեղներ կը գտնուին Զուկցերիոյ եւ Խտալիոյ Ալպեան շրջաններուն մէջ։

Աղամանդակերպը կը գտնուի հաղարջային (grossular) այլակերպական կրաքարի մէջ։ Առատօրէն կ'արտահանուի Ա.Մ.Ն. Արիգոնա նահանգին մէջ։ Անոր կարծրութիւնը 6½էն 7 է F. Mohsի չափով։

### 4.- ԱԶՈՒԻՐԱՔԱՐ

**ԱԶՈՒԻՐԱՔԱՐ=լատ.** Lapis Armenius, անգլ. Azurite, ֆր. azuride։ Երկնակապոյտ, թափանցիկն անթափանց տարրերակներով քար։ Կը կոչուի նաեւ «խաժաքար» կամ «լրջաքար» եւ յաճախ սխալմամբ կը շփոթուի Լափիս-լազուլի (lapis-lazuli) հետ, թէեւ իր որոշ թափանցիկ հանգամանքը եւ դեղնաւունուկեցոյն երանդներու պակասը կը փաստեն որ ոչ մէկ կապ ունի անոր հետ։

Ազուրաքարը կը գտնուի, հանքավայրի մէջ, դահանակի եւ պղինձի բնական պահեստներու մօտ, բայց նաեւ առանձին

տեղեր՝ Աւստրալիոյ, Զիլիի, Ռուսաստանի, Միացեալ Նահանգ-ներու, ինչպէս նաև Ֆրանսայի մէջ: Այս քարը անցեալին կը գործածուէր երկնակապոյտ ներկի պատրաստութեան համար: Իր ցած կարծրութեան համար, անկէ դիրին կերպով կը պատրաստէին ներկեր: Կը կոչուի նաև «շէսաքար» (chessylite) ֆրանսայի մէջ: Սոյն քարը երբեմն կը տաշուի կառափնուկաձեւ (en cabochon), իսկ քիչ անգամներ՝ երեսակներով:

F. Mohsի աստիճանաշափի համաձայն՝ անոր կարծրութիւնն է 3½էն 4: Շիրակացիի ցուցակին 20րդ քարը՝ «խաժուրտ»՝ կապուտակ գունաւոր» կրնայ վերաբերիլ Ազուրաքարին: Այստեղ «գունաւոր» արտայայտութիւնը կրնայ նշանակել կապոյտի զանազան երանգները:

(Ծար. 1)

ՀԱՅԿ ՏԵՐ-ՂԵՒՈՆԴԵԱՆ